

ԹԱԹԱՐՆԵՐԸ

ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅ ԱՂԲԻՒՐՆԵՐՈՒ

ՀԱՄԱԶԱՅՆ

ԹԱԹԱՐՆԵՐՈՒ ԾԱԳՈՒՄԸ

Դարեր առաջ, հին ժամանակներու մէջ, կեդրոնական Ասիոյ անծայրածիր դաշտերուն եւ լեռներուն վրայ, կը բնակէին թափառական ժողովուրդներ. այս թափառական ժողովուրդներու մասին կը գրեն մեր պատմիչներէն Հեթում, Կիրակոս եւ ուրիշներ: Հեթում կը գրէ. «Աշխարհն այն, յորում կանչար քնակին Թաքարք, է յայնկոյս մեծի լերինն Բելգիայ, որ յիշի ի պատմութեան Աղեքսանդրի»¹:

Այս լեռները կը գտնուին Կասպից ծովուն արեւելքը. այս նահանգին մէջ կը բնակէին թաթար կոչուած ժողովուրդները, որոնք անքաղաքակիրթ մարդիկ էին. ո՛չ գիր ունէին, ո՛չ ալ կրօնք: Զէնք գործածելու մէջ վարժ չէին եւ ամէնքէն արհամարհուած եւ իրենց շրջակայ ցեղերուն միշտ գերի էին ու հարկ կը վճարէին: Կ'ապրէին իրենց հօտերը արածելով եւ միշտ տեղէ տեղ կը փոխադրուէին արօտավայր փնտռելով:

Դարերու ընթացքին, այս թափառական ու խաշնարած ժողովուրդները սկսան իրենց որոշ սահմանները գծել եւ ան'չ դուրս չելել եւ իրարու միջեւ այդ ցեղախումբերը ընդարձակ հողամասեր բաժնուելով՝ խաղաղ կ'ապրէին: Սակայն, անձրեւներու սակաւութեան ու չոռութեան պատճառով, ստէպ արիւնալի կոհիւներ տեղի կ'ունենային: Այս չարիքին առաջը առնելու համար՝ ԺԲ. դարուն վերջերը, այդ ցեղախումբերէն մէկուն իշխանը՝ ԹիՄՈՒԻՐՃԻՆ կամ ԶԱՆԶԼԱՆ կոչուած, բոլոր ցեղախումբերը միացնելու գաղափարը կը յղանայ:

Այս զանազան ցեղախումբերը նախ Սկիւթացիներ կոչուած են եւ «ազգ նետողաց»², որոնք բաժնուած էին զանազան թագաւորութիւններու եւ զանազան անուններով ալ կը ճանչցուէին:

1. Տե՛ս ՀԵԹՈՒՄԸ ՊԱՏՄԻՉ, Պատմութիւն Թաքարաց, Վենետիկ 1842, էջ 31:

2. Տե՛ս ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԾԻ, Համառու Պատմութիւն, Վենետիկ, 1865, էջ 121:

Ասոնք Թաթար կը կոչուէին, իրենց բնակած գաւառին անունով։ Ցեղախումբերէն ոմանք կը կոչուէին Քերարիի կամ Ղալմուխի, Մոդոլի, Խատայի, Գոնոնորի, Թիպէտի, Թուրի, Թուղարի, Խարախատայի, Մազգուրի, Հոնի, որ նաեւ Վերին Քուշանի ալ կը կոչուէին, եւն։

Այս ցեղախումբերուն մէջէն ամէնէն հեղինակութիւն ունեցող-ները Քէ՛ՐԱԹԻՒՔ կամ ՆԵՐԻՒՔԻՆ ՂԱԼՄՈՒԽԻՔ կոչուածներն էին եւ իրենց ենթարկեր էին թաթար զանազան ցեղախումբեր։

«Աստեղմէ շատեր, Ասսեմանի գրածին համաձայն, (Հատոր Գ., էջ 484-504), 1000 թուականին կոպապաշտութիւնը թողլով՝ քրիստոնեութիւնը կ'ընդունին, եւ իրենց խանը մկրտուելով՝ ՅՈՎՀԱՆՆ կամ իրենց լեզուին համաձայն ՈՎՈՒՆ կամ ՈՒԽՆԱՆ կը կոչուի»³։

Այս վիճակը կը տեւէ շուրջ 200 տարի, մինչեւ որ կը յայտնուի ձէնկիԶ ԽԱՆ կոչուած իշխանը եւ մեծ բանակ մը կազմելով կը յար-ձակի մերձաւոր ցեղախումբերուն վրայ ու յաղթելով անոնց, ինքզինք կը հոչակի ԳԱՐԱ-ԽԱՆ, այսինքն՝ տիեզերքի տէր։

Ճէնկիզ Խան կը սկսի նախ իր հպատակ զինուորներուն զինա-վարժութիւն սորվեցնել, անոնց օրէնքներ զնել եւ իր տիրապետած երկրին մէջ կարգ ու կանոն հաստատել. զինուորութիւնը պարտաւորիչ կ'ընէ։ Հսկայական բանակ մը կազմելով՝ կը պատրաստուի իր սահ-մաններէն դուրս ելել եւ տիրել շրջակայ ցեղախումբերուն։ Կը կազմէ 200.000 բանակ մը հետեւակ եւ ձիաւոր զինուորներով ու կը յարձակի իրեն սահմանակից չինական կայսրութեան վրայ, որ անգերազանցելի պարիսպներով շրջափակուած էր։ Հանդիպելով չինական հսկայական բանակին՝ արիւնալի ճակատամարտեր կը մդէ անոնց դէմ ու վերջա-պէս փառաւոր յաղթանակ մը տանելով՝ մուտք կը դործէ անոնց մայ-րաքաղաքը՝ Փէքին, եւ ամբողջ հիւսիսային Չինաստանը իրեն կը հնազանդեցնէ, իր գերիշխանութեան տակ առնելով 50.000.000 ժո-ղովուրդ։

Երեք տարի ետք Ճէնկիզ Խան չինական սահմաններէն դուրս ել-լելով կը յարձակի նաեւ մերձակայ իսլամ երկրներուն վրայ, որոնք բռներ էին ամբողջ արեւմտեան Ասիան, մինչեւ Միջագետքի շրջան-ները։

Մոնղոլական ուրիշ բանակ մըն ալ կը դրկէ Պարսկաստանի վրայ, առաջնորդ նշանակելով ՍՈՒՊՅԹԻԹ՝ իր հաւատարիմ զօրավարներէն մէկը։ Ան յաղթական կը քալէ Կովկասի վրայ. կը դրաւէ Ասրպէյճանը, Վրաստանը, Հայաստանը, եւ հասնելով մինչեւ Խրիմ՝ կը պատրաս-տուի արշաւել հիւսիսային Ռուսաստանի վրայ։

3. Տե՛ս ՉԱՄՉԵԱՆ ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼ, Պատմութիւն Հայոց, հու. Գ., Վենետիկ, 1786, էջ 197-198։

ԺԳ. դարուն վերջերը, լուր կը հասնի կեղբոնական Եւրոպա, թէ հեռաւոր Զինաստանի սահմաններէն թաթար ցեղեր, ձէնկիզ Խանի առաջնորդութեամբ, ահաւոր եւ արիւնալի կոփներով յաղթական, մտեր են Ռուսաստան, եւ անկից կը պատրաստուին արշաւել Եւրոպա: Ճէնկիզ Խանի եւ իր հրոսակներուն վայրագութիւնները լսելով, թէ ամէն կողմ չարգելով ու արիւն հոսեցնելով կու գայ իրենց վրայ, զանոնք կոչեցին ԹԱՐԹԱՐ, տարտարոսի (այսինքն դժոխքի) բնակիչներ:

ԹԱՐԱՐՆԵՐՈՒ ԿՐՈՆՔԸ, ԿԵՆՑԱՂԸ ԵՒ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Թաթարները մէկ անմահ Աստուած մը կը ճանչնային, եւ զայն նեղութիւններու ատեն օգնութեան կը կանչէին. սակայն, անոր հանդէպ մասնաւոր պաշտամունք մը չունէին:

Մարդասպանութիւնը եւ պոռնկութիւնը մեղք չէին համարիր. շատ կիներ կ'առնէին. երբ հայրը մեռնէր, որդին պարտական էր իր մայրը կին առնել. երբ եղբայրը մեռնէր՝ միւս եղբայրը պարտական էր եղբօր կինը առնել:

Գողութիւնը կ'ատէին, եւ ո'վ որ բռնուէր, կը սպաննէին:

Մահուչափ մեղք կը համարէին երբ մէկը ձիուն բերնէն անոր սանձը հանէր՝ անոր կերած ժամանակ:

Ամէն տեսակ կենդանիի միս, ինչ որ ձեռքերնին անցնէր, կ'ուտէին առանց խտրութեան. մանաւանդ ձիու միսը շատ կը մեծարէին: Միսը կ'ուտէին առանց աղի. հում կամ եփած՝ աղի ջուրի մէջ կը թաթիէին, ապա կ'ուտէին: Գետին նստած, կամ ուղտերու պէս ծունկի եկած կ'ուտէին, եւ ամէնուն հաւասար կը բաժնէին, մեծերուն թէ ծառաներուն:

Երբ գինի կամ ուրիշ ըմպելի մը խմելու ըլլային, իրենցմէ մէկը մէծ աման մը առնելով մէջը կը լեցնէր, ապա փոքր բաժակով մը առնելով դէպի վեր, երկինք կը ցանէր, նաև դէպի արեւելք, ապա դէպի արեւմուտք, դէպի հիւսիս եւ հարաւ, եւ հուսկ ինք կը խմէր, ապա կը հրամցնէր իր քով կեցող մեծին. եթէ ուտելիք մը ըլլար, նոյնպէս ինք նախ կը համտեսէր, որպէսզի ապահով ըլլան թէ մէջը թունաւոր դեղ չկայ:

Թաթարները քաջ կոռուող եւ պատերազմիկ զինուորներ էին, միշտ հնապաննդ իրենց զօրավարին: Թոշակ չունէին, այլ պատերազմի կողոպուտով եւ յափշտակութիւններով կ'ապրէին, եւ իրենց աւարէն մաս մը կը վերապահէին զօրավարին:

Յաջողակ էին ձիավարութեան մէջ, շատ քաջ աղեղնաւորներ. հետեւակ զինուորները շատ դանդաղ էին, բայց ճարտար՝ ամրոցներ ու

քաղաքներ գրաւելու մէջ: Բնաւ ամօթ չէին համարիր պատերազմի ընթացքին, նեղ պարագաներու, փախուստի դիմել. լաւ է փախչիլ քան մեռնիլ կ'ըսէին: Դժուար էր անոնց դիմադրել. նետերու տարափին տակ կը սարսափեցնէին թշնամիները, որ իրենց թիւն անգամ չէր կարող գուշակել, որովհետեւ միշտ միասին կը շարժէին:

Թաթարները շատ հիւրասէր էին, հիւրին դիմաց ինչ որ ունէին կը դնէին, սակայն նոյն բանը կը պահանջէին նաեւ հիւրընկալէն. եթէ ան չտար, իրենք բռնի կ'առնէին: Շատ շուտ երկիրներ կը գրաւէին, սակայն չէին գիտեր զանոնք բարուքել եւ պահպանել: Պատերազմներու ընթացքին եթէ պարտութիւն կրէին, կը խոնարհէին յաղթանակին դիմաց, սակայն երբ յաղթանակը իրենցն էր, ամբարտաւան էին: Բացարձակօրէն չէին ուզեր որ մէկը իրենց ստէ, սակայն իրենք գիտակցաբար սուտ կը խօսէին⁴:

Կիրակոս Պատմիչ կը գրէ իր դարու հոգեբանութեամբ. «Շատ զարմանալի նորալուր բաներ կը պատմէր մեզի [Ճեքում քագաւորը] այդ բարբարոս ցեղերու մասին, որ տեսած էր եւ լսած: Կ'ըսէր թէ երկիր մը կայ Ղատայիքէն անդին, ուր կիները մարդու պէս են՝ բանական, իսկ այրերը՝ շունի կերպարանեռով, անբան, իսկայ եւ մազոտ են. ոչ մէկուն կը քողուն որ իրենց երկիրը մտնեն: Շուները կ'որսան... շուները զուգուելով կիներուն հետ, արուները շուներու կերպարանեռով կը ծնին իսկ էգերը՝ կիներուն:

Աւագոտ կղզի մը կայ՝ ուր ծառի նման կը բուսնի պատուական ոսկոր մը, որ ձկնատամ կը կոչեն: Կտրելով՝ անոր տեղ նոր կը բուսնի, կոտոշի նման:

Կայ նաեւ մեծ երկիր մը կուպաշտներու, որ Շակմոնիա անունով կաւէ կուռք մը կը պաշտեն, որ երեք հազար քառասուն տարուան չաստուած է կ'ըսեն, եւ դեռ կը մնայ երեսուն եւ հինգ դուման տարի, ամէն դուման տարը հազար եւ քառասուն տարուան կը համապատասխանէ, ապա զինք պիտի հանեն աստուածութենէն:

Ուրիշ մէկն ալ կայ, անունը Մադրին, որուն մեծի կաւէ արձանները շինած են գեղեցիկ տաճարի մը մէջ. ժողովուրդը բոլոր, կիներով ու մանուկներով, քուրմ են եւ Տոյինդի կը կոչուն, գերծուած մազերով եւ մօրուենով: Քրիստոնեաներու նման դեղին փիլոն մը ունին, բայց մէջքերնէն կը կապեն եւ ոչ թէ թիկունքէն: Պարկեշտ են կերպարուներու եւ ամուսնութեան մէջ: Քսան տարեկան կին կ'առնեն եւ մինչեւ երեսուն տարեկանը շաբաթը երկու անգամ կը մօտենան անոնց. մինչեւ քառասուն՝ ամիսը երեք անգամ. իսկ երբ յիսուն տարեկանը անցնի՝ այլիւս չեն մօտենար անոր»⁵:

4. Անդ, էջ 70:

5. Տե՛ս ԿիրԱԿՈՍ ԳԱՆՉԱԿԵՑԻ, անդ, էջ 216:

Թաթարները արտաքինով ահռելի եւ սոսկալի կերպարանք մը ունէին. անմօրուս էին, քիչեր էին որ ցանցառ մօրուք եւ պեխ ունէին: Ազգերնին նշաճնեւ էր, ճայնելնին նուրբ եւ սուր. երկարակեաց էին:

Իրենց յատուկ ապղելակերպ եւ սովորութիւններ ունէին. Ասիոյ եւ Զինաստանի հեռաւոր անապատներուն մէջ կ'ապրէին փոքրիկ տնակներու մէջ եւ շատեր՝ թաղիք շինուած կոր վրաններու տակ, որոնք ներսէն զօրացուած էին բարակ ճիւղերով եւ առաստաղին ունէին կոր բացուածք մը, ուրկէ դուրս կ'ելլէր ներսը վառած կրակին ծուխը: Անկողին կամ մահճակալ չունէին. հասարակ բուրդի կամ ոչխարի մորթի վրայ կը պառկէին, թեթեւ ծածկոցով մը պաշտպանուած անապտային ցուրտէն:

Թաթարները հողը չէին մշակեր, որովհետեւ խոնարհեցուցիչ գործ կը համարէին զայն. հովուութեամբ կ'ապրէին:

Հացի գաղափար չունէին, եթէ գտնէին կ'ուտէին: Մըգեղէնները իրենց գրաւած երկիրներէն կը հաւաքէին եւ ո՛չ թէ հում՝ այլ եփած կ'ուտէին: Իրենց միակ ըմպելին Քումուշ կը կոչուէր, որ ձիու կամ գոմէշի կաթով պատրաստուած հեղուկ մըն էր եւ կը խմէին եռացած: Անոնք կը հագնէին ոչխարի բուրդէ վերարկուներ, կովի կամ գոմէշի մորթով շինուած կօշիկներ. գուլպայի գաղափար չունէին:

Գլուխնին միշտ գոց կը պահէին, արեւէն պաշտպանուելու համար. գլխարկնին պարզ էր, ոչխարի մորթով շինուած կլոր տոպրակ մը:

Եթէ մահ պատահէր կամ սպաննուէր, շուտով չէին թաղեր. երկար օրեր կը պահէին, եւ զայն տեղէ տեղ կը շրջեցնէին իրենց հետ: Երբեմն կ'այրէին, երբեմն ալ կը թաղէին խոր փոսի մը մէջ: Այդ գերեզմանին մէկ կը տեղաւորէին մեռեալին գէնքերը, զգեստները եւ ինչ որ ունէր, ոսկի կամ արծաթ, որպէսզի յետոյ կարենայ ելլել եւ օգտուիլ անոնցմէ: Եթէ մեծերէն մէկը ըլլար, իր ծառաներէն մէկն ալ կը մեռցնէին եւ միասին կը թաղէին, որպէսզի ծառայող ունենայ: Զին ալ կը մորթէին, ոսկորները կը բաժնէին միսերէն եւ միսերն ու փորոտիքը կ'այրէին. ապա մորթը կարելով սրածայր փայտ մը կը շամփրէին, բերնէն հանելով, եւ այսպէս ծառի մը կամ բարձրաւանդակի մը վրայ կը բարձրացնէին:

Թաթարներու կիները մէկական կախարդներ էին եւ ամէն ինչ կը հմայէին, այնպէս որ առանց կախարդներու եւ դիւթիչներու հրամանին, թաթարները ճամբար չէին ելլեր:

Սովորաբար կ'ըսէին թէ իրենց թագաւորը երկինքը իրեն բաժին առած է եւ երկիրն ալ տուած է Խաղանին, եւ ձէնկիզ Խանը, որ Խաղանին հայրն էր, կ'ըսէին թէ մարդէ չէ սեռած, այլ երկինքն լոյս մը իջած է եւ ըսած իր մօր՝ թէ յղացիր, եւ պիտի ծնիս աշխարհիս ինքնակալը⁶:

6. Անդ, էջ 148:

Խօսածնին դիւրաւ չէր հասկցուեր . Աստուծոյ անունը թանկրի կը կոչէին, մարդը՝ երի, կինը՝ էմէ ափին, հայրը՝ էջքա, եղբայրը՝ աղա, քոյրը՝ աժանի, եւն։⁷

ՃԵՆԿԻՊ ԽԱՆ

ՃԵՆԿԻՊ ԽԱՆ, կամ ՃԵՆԿԻՊ կամ Ջանկղան, նախ կը կոչուէր Թէմուճին եւ կամ, Բարեբրեյոս ասորի պատմիչին համաձայն, Թէմուլուճին: Որդին էր Յեսուկ Խանին: Կը ծնի 1155 թուականին եւ իր ժամանակակից պատմիչները կ'ըսեն թէ հազիւ ծնած՝ իր վրայ արտաքոյ կարգի նշաններ կ'երեւին. Ճեռքին մէջ թանձրացած արիւնի հետքեր կը գտնեն, իբր գուշակութիւն եւ նշան իր արիւնահեղութեան:

Երբ իր հայրը կը մեռնի, Մուղաներու խաները անմիջապէս կ'ապրատամբին. ՃԵՆԿԻՊ ԽԱՆ, դեռ երիտասարդ, փառաւոր յաղթանակ մը կը տանի անոնց վրայ եւ իրենց հողային սահմաններէն հեռու, դէպի լեռները կը քչ ապստամբ խաները: Ապաստանած լեռներու վրայ, անոնք թափառական ցեղերով բանակ կը կազմեն ու պատերազմի պատրաստուելով կը յարձակին ՃԵՆԿԻՊ ԽԱՆի վրայ, որ յանկարծակիի գալով կը փախչի դէպի անապատները ու կ'ապաստանի Յովկան Խանին մօտ: Ասիկա սիրով կ'ընդունի զինք եւ զօրացնելու համար իրենց բարեկամութիւնը՝ ՃԵՆԿԻՊ ԽԱՆին կնութեան կու տայ իր Յասունսինպէկի կոչուած աղջիկը ըստ Բարեբրեյոսի:

ՃԵՆԿԻՊ ԽԱՆ դե՛ռ աւելի զօրացնելով իր բանակները՝ կը յաջողի ընկճել այս ապստամբ խաները եւ 1218ին 700.000 զօրքով կը յարձակի Խորասանի Մահմատ արքային վրայ, որ 400.000 բանակով կը յաղթուի եւ փախչելով կ'ապաստանի Կասպից ծովու կղզիներէն մէկը, իր որդիին՝ Ունդամ Ջալալադինի հետ: Իր հօր՝ Մահմատի մահէն ետք, Ջալալադին կը վերադառնայ Պարսկաստան, սակայն հալածուելով ՃԵՆԿԻՊ ԽԱՆէն՝ կ'ապաստանի Հնդկաստան, ուր բանակ հաւաքելով կը յարձակի ՃԵՆԿԻՊ ԽԱՆի թողած տեղակալներու վրայ եւ կը վերագրաէ հայրենի հողերը:

ՃԵՆԿԻՊ պատմիչ ՃԵՆԿԻՊ ԽԱՆի յաղթանակներուն մասին երկար կը գրէ, թէեւ առասպելախառն, սակայն շատ հետաքրքրական.

«Օր մը, փոս փորող աղքատ ծերումի մը երազ կը տեսնէ. բոլորվին սպիտակ զինուոր մը, հեծած ներմակ ձիու մը վրայ, որ զինք անունով կը կանչէ ու կ'ըսէ. Կանգինու (ՃԵՆԿԻՊ), անմահ աստուծոյ կամքն է որ դո՛ւ ըլլաս իշխան եւ վերակացու Թաքարներուն եւ տէր՝ Մոնղոլ ազգերուն. Ֆեզմով պիտի ազատին սահմանակիցներու ծառա-

7. Անդ, էջ 149.

յութենէն, որուն մէջ յապաղած էին, վիճէր եւ հարստահարութիւններ կրելով իրենց տիրողներէն: Հարկերը որ անոնց կու տային՝ իրենք պիտի առնեն անոնցմէ: Կանգիոս (Ճէնկիզ) աստուծոյ այս պատգամը լսելով մեծ ուրախութեամբ կը լեցուի եւ ամէնուն կը պատմէ տեսած տեսիլքը: Բայց ցեղին առաջնորդներն ու մեծամեծները չեն ուզեր հաւատու տեսիլքին, մանաւանդ թէ որոշ չափով կը ծաղրեն ծերունին: Յաջորդ գիշեր սակայն, նոյն առաջնորդները կը տեսնեն սպիտակ գինուորը եւ տեսիլքը, ինչպէս ծեր Կանգիոսը (Ճէնկիզը) պատմած էր ամէնուն: Եւ կը յանձնարարուի իրենց, անմահ աստուծոյ կողմէ, որ հնագանդ ըլլան Կանգիոսի, եւ պահել տան անոր բոլոր հրամանները: Ուստի, եօթ Թաքար ազգերու այն եօթ առաջնորդներն ու մեծամեծները հաւաքելով ժողովուրդը՝ հնագանդի տուին Կանգիոսի (Ճէնկիզի), իբրև իրենց բնիկ տիրոջ:

Ապա անոր աքոռը մէջտեղը կը գետեղին եւ սեւ գորգ մը գետին փոխով՝ անոր վրայ կը նստեցնեն Ճէնկիզը (կամ Կանգիոսը), եւ եօթը առաջնորդներն ու մեծամեծները կը շալկեն զինք ու կը տեղաւորեն աքոռին վրայ մեծ ուրախութեամբ եւ բացագանչութիւններով, կոչելով զինք Խան՝ առաջին ինքնակալ, եւ իրեն՝ իրենց ինքնակալին եւ տիրոջ պէս յարգանք կը մատուցանեն՝ ծնրադրելով անոր դիմաց⁸:

Այս գահակալութեան արարողութիւնը սերունդէ սերունդ կը պահպանուի թաթարներու մօտ, այնպէս որ Ճէթում պատմիչ կը հաստատէ երկու անգամ անձամբ տեսած ըլլալ:

Ճէնկիզ, որ զօրավարներուն եւ իշխաններուն հաւանութեամբ, տեսած տեսիլքին վրայ ՄԵԾ ԽԱՆ Հռչակուած էր, կ'ուզէ փորձել զօրսավարներուն ու իշխաններուն հնազանդութիւնը. ուստի, առաջին հրաման մը կու տայ. «Բոլոր Թաքարները հաւատան եւ հնագանդին անմահ աստուծոյ՝ որու հրամանով ստացած էր ինքնակալութեան պատիւը: Այս պատուէրը Թաքարները կը պահեն, եւ այն ատենէն կը սկսին աստուծած կանչել, եւ մինչեւ այսօր Թաքարները իրենց բոլոր գործերուն մէջ տիրոջ անունը կու տան»¹⁰:

Երկրորդ պատուէր մը եւս կու տայ Ճէնկիզ Խան, շատ աւելի ահաւոր. «Որովհետեւ կը հրամայէ այդ եօթ Թաքար զօրավարներուն՝ բերել իրաքանչիւրը իր անդրանիկ որդին եւ անձամբ կտրել անոր գլուխը»¹¹:

Այս հրամանը ահաւոր էր եւ սարսափելի, եւ կը կարծուէր թէ զօրավարները պիտի չհնազանդէին. եւ սակայն, «Ոչ ոք կ'իշխէ ո՛թեւէ

8. Տե՛ս ՃԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ, ամդ, էջ 31-32:

9. Ամդ:

10. Ամդ, էջ 33:

11. Ամդ:

ձեւով ընդդիմանալ, որովհետեւ գիտէին թէ ան տէր է աստուածային հրամանով. ասոր համար ինչ որ ինքնակալը պատուիրեց՝ առանց ուշացնելու՝ կատարեցին»¹²:

Այսպէս ձէնկիզ Խան տեսնելով իր զօրքին ու գօրավարներուն ծայր աստիճան հաւատարմութիւնը՝ կը պատրաստուի պատերազմելու շրջակայ ազգերուն դէմ:

«Կը պատահի որ օր մը ձէնկիզ Խան՝ իր հեծելագունդով արշաւի կ'ելլէ, եւ ահա թշնամիները բազմութեամբ դիմացը կ'ելլեն. պատերազմը սաստկանալուն, մինչ ձէնկիզ Խան ինքինք կը պաշտպանէր, ձին՝ որու վրայ հեծած էր, կը սպաննուի: Հազիւ թաքարներուը կը տեսնեն իրենց տիրոջ գետին անկումը՝ նակատներուն միջեւ, կը յուսալիուն եւ կոնակ դարձնելով ինքինքնին կ'ազատեն թշնամիներուն ձեռքէն, որոնք փութով փախչողներուն ետեւէն կը վազէին, առանց գիտնալու անոնց թագաւորին անկումը: Այն ատեն ձէնկիզ Խան ոտքի ցատկելով՝ թուփերու մէջ կը պահուըտի, մահուընէ ազատելու համար: Մինչեն կոփիւն դարձողները դիակապուտ կ'ընէին եւ պահուըտողները կը փնտուէին, դէպքով, թոշուն մը, որ շատերէ բռու կը կոչուի, կը թառի այն թուփերուն վրայ՝ որոնց տակ կծկուած էր ինքնակալը. փնտողները տեսնելով այն թոշունը թուփերուն վրայ թառած՝ ենթադրեցին որ հոն մէկը չկայ»¹³:

Գիշերը վրայ կը հասնի եւ ձէնկիզ Խան կը յաջողի իր բանակը հասնի, ուր կը պատմէ բոլոր անցուղարձները, եւ թէ ինչպէս բռւն իր ազատութեան պատճառ եղաւ: Այս դէպքին համար, կը պատմէ Հեթում, թաթարները բռւն կը յարգեն իրը սրբազն անասուն մը. այդ միշադէպէչն ի վեր ամէն թաթար պատիւով իր գլխարկին վրայ կը կրէ բռուի փետուր մը, իսկ անկէ հատ մը ունեցողը՝ շատ երջանիկ կը համարէր ինքոյնք:

Ճէնկիզ Խան, անկէ յետոյ, քաջալերուած՝ իր բանակները կ'առաջնորդէ դէպի արեւմուտք, եւ կը տիրէ բազմաթիւ երկիրներու. կը հասնի մինչեւ Խորաստան, Պարսկաստան եւ Հնդկաստան ու Փոքր Ասիա:

Ուր որ կը հասնէր, երկրի բնակչութեան համաձայն՝ անոնց կրօնքըն ալ փոխել կու տար, ասով անթիւ ժողովուրդներ իրենց մոլար պաշտամունքները թողած՝ նեստորական քրիստոնեայ եղան:

Ճէնկիզ Խան ուրիշ երազ մըն ալ տեսաւ, որուն ընթացքին սպիտակ գօրականը կ'լսէր. «Ճէնկիզ Խան, անմահ Աստուծոյ կամքն է, որ դուն անցնիս Բելգեան լեռը եւ դէպի արեւմուտք ուղղես քու ընթացքն, եւ գրաւես թագաւորութիւնները, գաւառները եւ երկիրները, եւ քու իշխանութեանդ տակ առնես ուրիշ ազգեր»¹⁴:

12. Անդ:

13. Անդ, էջ 34:

14. Անդ, էջ 35:

Ճէնկիդ Խան այս տեսիլքէն ոգեւորուած կը հաւաքէ իր զօրքերը եւ կը հրամայէ որ պատերազմի պատրաստուին. առնեն իրենց աղեղները ու զաւակներով ու խնչերով հետեւին իրեն։ Անոնք, իսկոյն հնագանդելով, Խանին ետեւէն կ'երթան ու կը հասնին ծով մը ու կանգ կ'առնեն, չգիտնալով ի'նչպէս անցնիլ։

Ճէնկիդ Խան ճիշն վար իշնելով կը հրամայէ ամէնուն ծունկի գալ ու երկրպագել անմահ Աստուծոյ, խնդրելով Անոր օգնութիւնը։ Ամբողջ գիշերը կ'աղօթնեն եւ երբ առաւօտեան լոյսը կը ծագի, կը տեսնեն որ իրենց առջեւ ծովը եօթ կանգուն նահանջած էր, ճամբայ բանալով իրենց։ Աստուծոյ շնորհակալ կ'ըլլան ու կը քալեն դէպի արեւմուտք։ Հասնելով բարձր լեռներու դիմաց, շատ նեղութիւններով կը մաքլցին ու առջեւնին կը տարածուի անծայրածիր անապատ մը։ Անօթի, ծարաւ կը շարունակեն իրենց արշաւը. լճակի մը կը հասնին, սակայն չեն յաջողիր իրենց ծարաւը յագեցնել, որովհետեւ ջուրը լեղի էր։ Երկար օրեր քալելէ ետք, վերջապէս անապատը կտրելով կը հասնին բերրի դաշտ մը, սակայն, փոխանցիկ հիւանդութիւն մը շատեր մահուան կը յանձնէ։

Ճէնկիդ Խան տարիքը առած ըլլալով, կը կանչէ իր չորս որդիները, Թուշի, Շաղաթա, Ումաթա եւ Թուլի¹⁵, եւ կը յորդորէ որ միաբան ըլլան եւ միախորհուրդ, եթէ կ'ուզեն երկար տիրել իրենց ժողովուրդներուն վրայ։ Օրինակ մըն ալ կու տայ։ Կը հրամայէ որ ամէնքը մէկական նետ բերեն, եւ իրարու կապեն. ապա մեծ տղուն կ'ըսէ որ մէկ հարուածով կոտրէ, սակայն ան չի՝ յաջողիր։ Նոյնպէս միւս զաւակները։ Ապա կը հրամայէ կրտսեր որդիին որ մէկ մէկ առնէ եւ կոտրէ. երբ ան կը յաջողի, Ճէնկիդ կը հարցնէ միւսներուն, թէ ինչո՞ւ իրենք չյաջողեցան, ու անոնք կը պատասխանեն. «Որովհետեւ, Տէր, միատեղ շատ էին։ Խսկ ինչո՞ւ ձեր կրտսեր եղբայրը զանոնք կոտրեց։ Որովհետեւ, Տէր, առանձին բաժնուած էին։ Եւ Ճէնկիդ Խան կ'ըսէ. Ձեզի ալ այսպէս պիտի ըլլայ. ո՛րքան որ միասիրտ ու միահոգի ըլլաք, ձեր ինքնակալութիւնը միշտ տոկուն պիտի մնայ. բայց ներ իրարմէ բաժանումով՝ շուտով ձեր իշխանութիւնները պիտի ոչնչան»¹⁶։

Կը յորդորէ նաեւ իր զօրավարները ու կ'ըսէ. «Ես ահաւասիկ կը մեռնիմ։ իմ այս որդիներէս մէկը՝ որ կը փափաքիք, իմ տեղս ձեզի թագաւոր ընտրեցէք։ Անոնք կը պատասխանեն. Այն որ դուն կ'ընտրես՝ ա՛ն բող ըլլայ մեր թագաւորը, եւ անոր պիտի ծառայենք միամբորէն»¹⁷։

15. Տէ՛ս ԶԱՄՉԵԱՆ, ամդ, էջ 109։

16. Տէ՛ս ՀԵԹՈՒՄ ՊԱՍՄԻԶ, ամդ, էջ 37։

17. Տէ՛ս ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆԶԱԿԵՑԻ, ամդ, էջ 122։

Այն ատեն Ճէնկիղ Խան անոնց կը ներկայացնէ իր զաւակներուն նկարագիրն ու գործերը, սկսելով մեծէն՝ որ քաջ էր, բայց հպարտ, երկրորդը որ նոյնպէս քաջ էր, բայց կծծի, իսկ կրտսերը՝ չնորհալի եւ բախտաւոր:

Զօրավարներն ու զօրքերը միասնաբար կրտսեր որդին՝ ՈՒԽԱԹԱ ԽԱՆԸ կ'ընտրեն: Ճէնկիղ Խան թագն անոր գլխուն դնելէ ետք կը մեռնի 71 տարեկանին, 1226ին, 24 տարի միահեծան իշխելով ընդարձակ երկիրներու վրայ¹⁸:

ՈՒԽԱԹԱ ԽԱՆ

Ուխաթա Խան իր բնակութեան յատուկ վայր կ'ընտրէ Մոնղոլիոյ Գարարգորում քաղաքը:

Ուխաթա Խանի առաջին գործը կ'ըլլայ զօրաժողով ընել եւ երեք ջոկատներու բաժնելով՝ զանոնք դրկել զանազան ուղղութիւններով՝ թաթարներու թշնամիներուն վրայ: Անոնց գլխաւոր եւ առաջին առաջնորդ կը կարգէ իր հաւատարիմ զօրավարներէն՝ Զարմաղանը, «փորագիտ եւ իմաստուն, պատերազմներու մէջ յաջողութիւն գտած մարդ»¹⁹, որ Կասպից ծովուն արեւելեան կողմի թաթարներուն վրայ կ'իշխէր:

Զարմաղան մեծ բանակով կը քալէ Զալալէթթին Խանին վրայ, որ կ'իշխէր Խորասանի, եւ յաղթելով՝ կը գրաւէ Սպահան մայրաքաղաքը ու գինքը կը վտարէ: Զալալէթթին Աղուանից երկիրը կ'ապաստանի եւ հոն, դաշտերու մէջ, բանակ կը կազմէ Զարմաղանի վրայ յարձակելու համար: Սակայն, Զարմաղան իր զօրքերով շուտով անոր ետեւէն կը հասնի Մուղան դաշտը, ու հոն ճակատամարտ մը տեղի կ'ունենայ: Զալալէթթին կը յաղթուի եւ կը փախչի Ամիթ: Զարմաղան կը պաշարէ քաղաքը, կը գրաւէ, բայց Զալալէթթին արդէն պատերազմին մէջ կը սպաննուի: Կը պատմուի թէ հետիւն փախած ատեն դիմացը մարդ մը կ'ելլէ եւ զինք ճանչնալով, տեղն ի տեղը կը սպաննէ, որովհետեւ իր բարեկամը սպաննած էր նախապէս²⁰:

Զարմաղան կը շարունակէ իր արշաւանքները եւ կը գրաւէ Հայաստանի զանազան քաղաքներ ու գիւղեր, կը քանդէ ինչ որ դիմացը կ'ելլէ եւ կը հասնի Մուղանի դաշտը, որ ինչպէս կը նկարագրէ Կիրակոս պատմիչը՝ ամէն բարիքներով օժտուած էր, ջրարքի, ծառաստաններով եւ միրգերով լեցուն:

18. Անդ. տե՛ս Աաեւ ԶԱՄՉԵԱՆ, ամդ, էջ 200:

19. Տե՛ս ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՉԱԿԵՑԻ, ամդ, էջ 123:

20. Անդ, էջ 121:

Հոն հանգչելէ ետք, Գանձակի վրայ կը քալեն. կը պաշարեն զանիկա ու երկար օրեր պատերազմելէ ետք, գործիքով կը փլեն անոր պարիսպներէն մաս մը: Շաբաթ մը անցած էր, ջուրն ու ուտեստեղէնը պակսեր էին. այնպէս որ քաղաքին մեծամեծները կ'որոշեն հրկիզել քաղաքն ու փախչիլ, որպէսզի թշնամիին ոչինչ թողուն: Թաթարները կատած՝ կը յարձակին եւ ինչ որ չէր այրած՝ իրենք կը փճացնեն, իսկ հոն մնացած բնակիչները կը ջարդեն ու քաղաքը անմարդաբնակ թող-լով՝ կը հեռանան²¹:

Զարմաղան Սեւանի լիճին մօտ կը հաստատէ իր բանակավայրը եւ Մոլար-Նոյին իշխանը կը դրկէ՝ Շամքոր քաղաքի Վահրամ իշխանին դէմ: Թաթարներուն զօրքերը տեսնելով՝ Վահրամ լեռները կ'ապաստանի, սակայն ժողովուրդը չուզելով անձնատուր ըլլալ, կը սկսի պայքարիլ, յոյսը դրած պարիսպներու ամրութեան եւ անոնց չորս կողմի խրամատներուն խորութեան վրայ: Մոլար-Նոյին իշխանը այս դժուարութիւններուն դիմաց կը հրամայէ իր զօրքերուն հետեւիլ իրեն. կը հանէ իր վերարկուն, կը լեցնէ հողով եւ կը տանի ու կը պարպէ քաղաքը շրջապատող փոսերուն մէջ: Հազարաւոր զինուորներ հետեւելով իրենց զօրավարին՝ քիչ ժամանակի մէջ քաղաքին խոր խրամատը հողով կը լեցնեն ու ճամբայ կը շինեն՝ պարիսպներէն վեր մազլցելու համար: Այսպէս Մոլար-Նոյին կը գրաւէ Շամքորի անառիկ բերդը: Բնակիչներէն ոմանք՝ որ դեռ քաղաքին ծածուկ մասերը պահուըտած էր, գիշերանց կրակ կու տան քաղաքին ու կը փախչին:

Մոլար-Նոյին Շամքորը կործանելէ ետք՝ կը յարձակի նաեւ Վահրամի իշխանութեան տակ գտնուող ուրիշ բերդերու վրայ եւ ապա կը գրաւէ Տաւուշ, Կածարեթ, Նոր բերդ եւ ուրիշներ²²:

ՔՈՒՊԻԼԱՆ ԽԱՆ

Ճէնկիզ Խանի յաջորդներէն ամէնէն նշանաւորները եղան Քուպիլան Խան եւ Թիմուր Լէնկ: Առաջինը՝ Զինաստանի մէջ մեծամեծ գործեր եւ շինուազիւններ կատարեց. իր իշխանութեան օրով արքունիքին մէջ ընդունեցաւ Մարգրոյ Փօլոյ վենետիկեցի նշանաւոր վաճառականը:

Քուպիլան Խան նշանաւոր եղաւ իր զինուորական ձեռնարկներով եւ կատարած վայրագրութիւններով: Ան իշխեց 1260-1294 թուականներուն եւ իր արքունիքը փոխադրեց Մոնղոլիայէն Զինաստան, մեծ հիացող մը ըլլալով շինական արուեստին:

Ան կը յաջողի մոնկոլները հաշտեցնել չինացիներուն հետ. Թաթարները չինացիներէն կը սորվին չինական արուեստը եւ անոնց քա-

21. ԱՅդ, էջ 124-125:

22. ԱՅդ, էջ 128-129:

ղաքականութիւնը, փոխադարձ տալով իսաղաղութիւն, շինարարութիւն եւ կարգ ու կանոն երկրին զանազան շրջաններուն մէջ:

Քուպիլա Խան արուեստի եւ գիտութեան պաշտպան էր. իր արքունիքը հրաւիրած էր նոյն ժամանակի ամէնէն նշանաւոր գիտնականները: Իր կայսրութեան շրջանին կ'ամբողջանայ նոյն ժամանակի մեծով գործերէն մէկը՝ «Կայսերական Զրանցք»ը, 1000 մեթր երկարութեամբ, որ Թիէնսէն եւ Քինքանկ գետերը իրարու կը միացնէր: Իր օրով, երկար քարայտակ ճամբաներ կը չինուին, որոնք կտրելով ամբողջ Չինաստանը՝ երկրին մեծ քաղաքները իրարու կը կապէին: Չինական քաղաքները կը գեղեցկանան, կը զարդարուին բազմաթիւ պալատներով: Մեծ զարկ կու տայ վաճառականութեան, երկրագործութեան ու արհեստներու մշակումին:

ԹԻՄՈՒՐ ԼԵՆԿ

Քուպիլա Խանին կը յաջորդէ Թիմուր Լէնկ, 1336-1405: Իր իսկական անունն էր Թիմուր, իսկ Լէնկ՝ պարսկերէնէն առաջ եկած՝ կը նշանակէր կաղ, որովհետեւ Թիմուր պատերազմի մը ատեն վիրաւորուած ըլլալով՝ կը կաղար: Թիմուր Լէնկ քաջ առաջնորդ ու զօրավար մըն էր, սակայն իր թշնամիներուն հանդէպ գութ չունէր: Իր բանակներուն ահաւոր ջարդեր գործել տուած է եւ ցաւալիօրէն նշանաւոր էին իր ժամանակի «Սարսափի աշտարակներ» կոչուած պատերը, որոնց վրայ ողջ ողջ գամել կու տար իր թշնամիները կամ ընդդիմադիրները: «Դանկերու բլուր» կոչուած բուրգերն ալ թաթարներու վայրագութեան մաս կը կազմէին. յամառօրէն դիմադրած քաղաքներու պարիսպներուն տակ անթաղ կը պահէին թշնամիներուն ոսկորներէն ու գանկերէն կազմուած դէզեր:

Թիմուր Լէնկի մահէն ետք՝ անսահման կայսրութիւնը կը բաժնուի իր ժառանգորդներուն միջեւ, որոնք շուտով կը սկսին իրարու դէմ պայքարիլ: Յաջորդաբար, թաթարներու գրաւած հողերը պիտի անցնէին չիներու, ոուսերու եւ ճարոնցիներու տիրապետութեան տակ:

ՀԵԹՈՒՄ ՀԱՅՈՑ ԹԱԳԱԽՈՐԻ ԵՐԹԸ ԹԱԹԱՐԻՍՏԱՆ

Թաթարական այս արշաւանքներու խառնակ շրջանին, որքան որ արեւելեան Հայաստանը ոտնակիր եղած էր, սակայն կիլիկեան Հայաստանը խաղաղ էր տակաւին եւ նոյն օրերուն կ'իշխէր հայոց Հեթում թագաւորը: Հեթում, տեսնելով որ թաթարները օրէ օր կը զօրանան եւ կը յառաջանան դէզի կիլիկիա, եւ արդէն յաղթեր էին իկոնիոյ սուլ-

թանին, կը խորհի վտանգները կանխել եւ խաղաղութեան դաշնք կնքել թաթարներու Մեծ Խանին հետ եւ Հպատակի անոր:

Ուստի, կանչելով իշխանները, օրուան Կաթողիկոսն ու եկեղեցական աւագանին, կը խորհրդակցի անոնց հետ եւ անոնց հաւանութիւնը առնելով, դեսպաններ եւ բազմաթիւ նուէրներ կը դրկէ թաթարներուն, հաշտութիւն խնդրելով եւ հնազանդութիւն խստանալով։ Հեթումի դեսպանները կը մեկնին եւ հասնելով Խաչէնի սահմանները, նաին կը ներկայանան Ջալալ հայ իշխանին, որ նոյն օրերուն կ'իշխէր այդ շրջաններուն, եւ անոր միջնորդութեամբ կ'ելլեն Բաշու մեծ իշխանին եւ Ջարմաղանի Ելթինա կամ Այթինա Մեծ Տիկնոջ եւ կու տան Հեթում թագաւորի խաղաղութեան դաշնագիրը, ճոխ նուէրներով հանդերձ։ Թաթարները մեծ սէր ցոյց կու տան հայ դեսպաններու հանդէպ, սակայն պայման կը դնեն՝ որ Հեթում իրենց յանձնէր Իկոնիոյ Խաթատին ամիրային մայրէ, կին ու աղջիկը՝ որոնք իր քով ապաստաներ էին։ Հեթում իր հպատակներու սիրոյն ակամայ յանձն կ'առնէ այս պայմանը։ Ասոր վրայ, Բաշու իշխանը եւ թաթարներու մեծամեծները հաշտութեան նամակ մը կը շարադրեն, «Էլ-տաղմայ» կոչուած, եւ հիւրասիրելով դեսպանները ձմեռուան եղանակին՝ գարնան կ'ուղարկեն Կիլիկիա²³:

Այս շրջանին, Հեթումի քեռին՝ Կոստանդին, Լամբրոնի իշխանը, կ'ապստամբի եւ Իկոնիոյ սուլթանին հետ կը դաշնակցի։ Հեթում ամէն ջանք կը թափէ սիրաշահելու համար Կոստանդինը, բայց ի զուր։ Այն ատեն կը կանչէ իր զօրավարները եւ ժողով ընելով կ'որոշէ յարձակիլ ապստամբ իշխանին վրայ։ Մեծ բանակով կը հասնի մինչեւ Լամբրոնի ստորոտը ու կը պաշարէ զանիկա։ Կոստանդին չկարենալով ուրիշ տեղ ապաստանիլ, ի վերջոյ կը խոնարհի եւ դեսպաններ կը դրկէ Հեթումի, խնդրելով որ բերդին պաշարումը վերցնէ եւ հաշտուին։ մինչեւ իսկ կը խոստանայ իր որդիներէն մէկը պատանդ տալ, սակայն Հեթում չի հաւատար անոր։ Այն ատեն Կոստանդին ձեռով մը կը յաջողի փախչիլ Լամբրոնին եւ Իկոնիոյ սուլթանին քով կ'ապաստանի։ ²⁴

Մինչ Հեթում խաղաղ ու անհոգ կ'լիմիքր, Կոստանդին Խիաթատին սուլթանին զօրքերով կը յարձակի Կիլիկիա եւ կ'ապաստակէ գաւառներն ու գիւղերը։ Հեթում իր բանակով կը հալածէ զինք ու կը ստիպէ կրկին ապաստանիլ Լամբրոն բերդը, եւ այլեւս չի համարձակիր դուրս գալ²⁴։

Ուստաթայ Խանին մահէն ետք, երբ Գիուգ Խան կը տիրէ, Հեթում թագաւոր իր Սմբատ եղբայրը՝ որ հայ զօրքին սպարապետն էր, մեծագին նուէրներով թաթարներու Խանին կը դրկէ, հաշտութեան դա-

23. Անդ, էջ 156, հմտու. ԶԱՄՉԵԱՆ, անդ, էջ 220։

24. Անդ, էջ 158։

շինքին վերահաստատումը եւ իկոնիոյ սուլթանին գրաւած քանի մը քաղաքները խնդրելով: Գիուգ Խան պատիւներով կ'ընդունի Սմբատ իշխանը եւ կը շնորհէ Հեթումի փափաքածները: Սմբատ վերադարձի ճամբուն վրայ արեւմտեան հողամասերու պատասխանատու Բաչու Խանին ալ կը հանդիպի եւ անոր ալ հաւանութիւնը ստանալով՝ կը վերադառնայ Կիլիկիա:²⁵

Սակայն կացութիւնը շուտով կը փոխուի, որովհետեւ Գիուգ խան կը հրամայէ մարդահամար ընել եւ տուրք հաւաքել ամէն անձէ, բացի կիներէն, ծերերէն, տասը տարեկանէն վար եղող մանուկներէն եւ եկեղեցականներէն: Այս հարկերը հաւաքելու համար Հայաստան կը դրէէ Արղուն անունով հարկահան մը, որ մանկութենէն մկրտուած էր, բայց պատիւով բարձրանալով եւ խան ըլլալով՝ ուրացեր էր քրիստոնէութիւնը եւ մահմետական եղած Սուլհամետ Խան կոչուած: ան կը հրամայէ քրիստոնեաններուն եկեղեցիները քանդել եւ կ'արգիլէ որ քրիստոնեանները չքարոզեն թաթարներու տիրապետութեան մէջ, եւ կը հեռացնէ զանոնք Դավիթէէն՝ ուր կը բնակէր:

Հարկերը հաւաքելու համար ծանր նեղութիւններու կը մատնէ բոլոր հապառակ ժողովուրդները. չվճարողներուն կալուածները կը գրաւէ, իսկ փախչողները՝ բոնելով ծեծել տալէ ետք, կատաղի շուներու առջեւ կը նետէ: Այս անգիտութիւններուն կը նպաստեն նաեւ քանի մը հայ ու վրացի իշխաններ, որոնք կարենալու համար վճարել իրենց հարկերը՝ ամէն միջոց ձեռք կ'առնէին, մինչեւ իսկ եկեղեցիներու կողոպուտը²⁶:

Երբ այս ծանր կացութեան դիմաց Հեթում թագաւոր կը մտածէր ելք մը գտնել, լուր կը հասնի թէ Գիուգ Խանի տեղ իշխանութեան գլուխ անցած է Մանգու Խան: Յարմար առիթը ներկայացած տեսնելով՝ Հեթում բարեկամութեան նամակ մը կը դրէէ, Բարսեղ անունով իմաստուն քահանայի մը ձեռքով, թաթարներու մեծ իշխանին՝ Բաթու Խանին, խնդրելով անոր միջնորդութիւնը Մեծ Խանին առջեւ:

Այս ժամանակամիջոցին կը վախճանի Զապէլ թագուհին, սուգի մատնելով ամբողջ Հայկական Կիլիկիան:

Բաթու Խան սիրով ընդունելով Բարսեղ քահանան, իր քով կը հրաւիրէ Հեթում թագաւորը, որպէսզի անկէ անձամբ մեկնի Մանգու Խանին մօտ:

Դժուար էր ընդունիլ այս առաջարկը, նաեւ որովհետեւ Կիլիկիոյ քաղաքական վիճակը հանդարտ չէր: Սակայն, ձեւով մը ստիպուած, Հեթում իր տեղ կառավարիչ կը նշանակէ իր ծերունի հայրը՝ Կոստանդին, օգնական տալով անոր երկու երիտասարդ որդիները՝ Լեւոնն

25. Ամդ, էջ 178, հմատ. ԶԱՄՉԵԱՆ, ամդ, էջ 222:

26. Տե՛ս ԶԱՄՉԵԱՆ, ամդ, էջ 247:

ու թորոսը: Այսպէս, ամէն ինչ կարգի դրած, կը պատրաստուի մեկնիլ Թաթարներու արքունիքը: Այս երկար ճամբորդութեան վտանգներէն զերծ մնալու համար, որովհետեւ պէտք էին թրքական սահմաններէն անցնիլ, Հեթում կը ծառուի եւ արքունիքի հետեւորդներուն պէս հազած Փետրուար ամսուն կը մեկնի, մեծ խումբէն տարբեր ճամբաններով:

Երկար ճամբորդութեան մը ետք, վերջապէս կը հասնին Կարս քաղքը, ուր Բաշու Խան իր բնակութիւնը հաստատած էր: Ան մեծ պատրիւններով կ'ընդունի Հեթում թագաւորը եւ իրեն ընկերացոնները, ու ժամանակ մը իշխանիլ կու տայ Կարսի մօս Վարդենիս անունով գիւղը, որուն կ'իշխէր Քուրտ անունով հայ իշխան մը, որու որդիներն էին Վաչէ եւ Հասան, իսկ կինը՝ Խորիշահ, Մամիկոնեան ցեղէ:

Թագաւորական շքախումբը հասնելով Կարս, Հեթում կը մեկնի Աղուաններու երկիրը, ապա անցնելով Ճորայ Պահակը կը հասնի Բաթու իշխանին մօտ, որ բնակած էր Վոլկա գետին եզերքը: Բաթու զօրաբաժին մը կը տրամադրէ Հեթումի, որպէսզի պաշտպանեն զինք ճամբաններու աւազակներէն:

Ս. Խաչի նաւակասիքի օրը Հեթում կը հասնի Մանգու Խանին մօտ, եւ ներկայացնելով իր ընծանները՝ մեծ պատիւններ կը ստանայ:

Մանգու Խան 50 օր իր մօտ կը պահէ Հեթում թագաւորը եւ խաղաղութեան դաշինք կնքելով՝ կը խոստանայ միշտ օգնել հայոց թագաւորներուն, միայն թէ հնազանդ մնան Թաթարներու Խաններուն: Յատուկ հրովարտակով մըն ալ եկեղեցիներու ազատութիւն կը չնորհէ եւ արեւելեան Հայաստանի հարկերը կը թեթեւցնէ: Ետ կը կանչէ Արդուն հարկահանը եւ բանտարկել կու տայ գործած անիրաւութիւններուն համար: Ապա, ջոկատ մը յատկացնելով՝ կը զրկէ Կիլիկիա²⁷: Հեթում թագաւոր վերադարձի ճամբուն վրայ բաւական երկար կը Մշագայի թաթարներու մէջ, ինչպէս որ կը նկարագրէ իր պատմութեան գիրքին մէջ: Զամշեան կը գրէ թէ Կիրակոս Գանձակեցիի, Վարդան Պատմիչի եւ ուրիշ երկու անծանօթ պատմիչներու համաձայն՝ Հեթումի այս ճամբորդութիւնը տեւած է մէկ տարի եւ չորս ամիս: իսկ Վահրամ՝ կը գրէ չորս տարի, եւ Հեթում Պատմիչ՝ երեք ու կիս տարի, թերեւս հաշուելով նաեւ այն տարիները՝ երբ ան թաթարներու հետ զանազան տեղեր կը թափառի Կիլիկիայէն դուրս²⁸:

ՀԵԹՈՒՄԻ ԴԱՇԻՆՔԸ ՄԱՆԳՈՒ ԽԱՆԻՆ ՀԵՏ

Հայոց Հեթում թագաւորին կնքած դաշինքը Մանգու Խանին հետ՝ Կարելի է եօթը կէտերու մէջ խոացնել.

27. Անդ, էջ 249, հմատ. ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ, անդ, էջ 43:

28. Անդ, էջ 250:

Ա. Հեթում նախ կը յորդորէ Մանգու Խանը՝ որպէսզի ազգովին ընդունի Քրիստոսի հաւատքը եւ մկրտուի:

Բ. Մնայուն խաղաղութիւն եւ բարեկամութիւն պիտի հաստատուի երկու ազգերու միջեւ:

Գ. Հայերը պիտի կարենային թաթարներու տիրապետութեան տակ եղած բոլոր երկիրներուն մէջ ազատորէն եկեղեցի կառուցանել ազատ ըլլալ կապանքներէ եւ ծանր ծառայութիւններէն:

Դ. Սուլրբ Երկրին ու Քրիստոսի գերեզմանը պիտի առնէին այլ-ազգներու ձեռքէն եւ յանձնէին քրիստոնեաներուն:

Ե. Պաղտատի խալիֆայութիւնը, իբր իսլամութեան գլուխ, պիտի ջնջուէր:

Զ. Փոխաղարձաբար՝ Հայերն ու թաթարները զինուորական օդ-նութիւն պիտի ընծայէին իրարու:

Է. Այլազգներու գրասած Հայկական հողերը պիտի վերաղարձուին Հայերուն:

Թաթարներու Մանգու Խանը քննելով այս առաջարկները, իր իշ-խաններուն հետ միասին երկար խորհրդակցելով, հետեւեալ կէտերուն մէջ կ'ամփոփին իրենց պատասխանը:

Ա. Մանգու Խան սիրով կ'ընդունէր քրիստոնէական հաւատքը եւ կը պահանջէր որ մկրտէին զինք:

Բ. Պիտի յորդորէր իր հապատակները ընդգրկելու քրիստոնէական հաւատքը, սակայն առանց բռնութեան:

Գ. Երկու ժողովուրդներուն միջեւ մնայուն խաղաղութիւն պի-տի տիրէ, եւ ո՛չ մէկ պատճառի համար իրարու դէմ զէնք պիտի բար-ձրացուի:

Դ. Սուլրբ Երկրին գրաւումը եւ քրիստոնեաներուն յանձնումը կը վստահէր Հովկաւու Խանին՝ իր եղբօր: Խակ Պաղտատի Խալիֆան կը յանձնէր Պայտոնին՝ թաթարներու գօրազլուիին:

Ե. Պիտի պատապը կը կարագարձուին Հայերու գրաւուած բոլոր հողերը:

Զ. Թաթարներուն գրաւուած հողերն ու ամրոցները, որ Հայերուն կը պատկանէին, պիտի վերաղարձուին առանց պայմանի:

Հուսկ, Մանգու Խան կ'որոշէ ա՛յն անձերը որոնք Հովկաւու Խանին պիտի ընկերանային մինչեւ Փիսոն գետը:

Հեթում հրաժեշտ առնելով Մանգու Խանէն, կը վերադառնայ Կիլիկիա, ուր իրեն ընդառաջ կ'ելլեն իր որդիները՝ Լեռոնն ու Թորոսը եւ հազարաւոր ժողովուրդ, եկեղեցականներուն հետ միասին:

Այսպէս, Մանգոյ Խան թաթարական տիրապետութեան արեւմըտ-եան հողամասերը (Պարսկաստանը, Միջագետքը, Հայաստանը, եւն.) կը յանձնէր իր եղբօր՝ Հովկաւու Խանին:

ՀՈՒԼԱԿԻՈՒ ԽԱՆ

Հուլաւու Խան տարի մը խաղաղ կ'անցընէ, ապա հայոց թագաւորին մարդ կը զրկէ, որ իրեն օգնութեան գայ իր զօրքերով։ Ուռհա քաղաքը՝ ուսկից մտադիր էր միասին երթալ եւ Սուլր երկիրը՝ երուսաղէմը ազատել այլազգներու ձեռքէն ու յանձնել քրիստոնեաներուն, ինչպէս Մանգոյ Խան խոստացեր էր։

Հեթում 12.000 հեծեալ եւ 40.000 հետեւակ զօրքերով կը հասնի Ուռհա, եւ խորհուրդ կու տայ Հուլաւուի որ նախ Հալէպ քաղաքը գրաւեն սուլթաններու ձեռքէն եւ ապա քալեն երուսաղէմը ազատելու։

Հուլաւու Խան խելացի կը համարի Հեթումի խորհուրդը, այնպէս որ նախ կ'երթան ու կը պաշարեն Հալէպը, որ շատ ամուր բերդով պաշտպանուած էր։ Թաթարները հայ զօրքին օգնութեամբ կը յաջողին այդ անառիկ բերդը գրաւել 12 օր անդադար պատերազմ մղելէ ետք՝ 1250 լոն²⁹։

Հուլաւու Խան հայոց թագաւորին կը յանձնէ Հալէպն ու գրաւուած այլ բերդերը, որ իր ուղածին պէս զանոնք կ'ամրացնէ³⁰։

Այս արշաւանքներուն շնորհիւ՝ Հեթում կը յաջողի խաղաղ պահել Կիլիկիան՝ մինչեւ Եղիպատոսի արաբներուն ասպատակութիւնները։

Երբ Հուլաւու Խան մտադիր էր երուսաղէմն ազատելու, լուր կու գայ որ իր եղբայրը՝ Մանգոյ Խան վախճանած էր։ Ամէն բան թողած՝ կ'աճապարէ հասնիլ մայրաքաղաք, սակայն հազիւ Պարսկաստան հասած՝ կ'իմանայ որ աւագանին արդէն իր միւս եղբայրը՝ Քուպիլա Խանը ինքնակալ նշանակած էր։

ՌԱԲԱՆ ԱՍՈՐԻ

Այս ժամանակաշրջանին երկիւղած եւ բարեպաշտ ասորի մը կ'ապրէր թաթարներուն մէջ, Ռաբան Աթա կը կոչուէր։ Ռաբան ասորէլէն վարդապետ կը նշանակէ, իսկ Աթա՝ թաթարերէնով հայր։

Տեսնելով քրիստոնեաներու հալածանքները, ան կը դիմէ Մեծ Խանին, որ հրամանագիր մը տայ անոնց ի նպաստ, ըսելով որ անմեղ մարդիկ են, եւ սիրով կը ծառայեն թաթարներուն։ Խանը հրովարտակ մը կը հանէ եւ կը դրէկ իր զօրագլուխին, որ քրիստոնեաները չհալածէ, այլ թոյլ տայ որ աշխատին իրենց բանակին մէջ։

Այս հրովարտակին վրայ՝ քրիստոնեաները կ'ազատին գերութենէ եւ մահէ, եւ ամէն տեղ ազատութիւն կը ստանան։ Եկեղեցիներ շինե-

29. Տե՛ս ՀՆԹՈՒՄ ՊԱՄՄԻԶ, ամդ, էջ 47։

30. Ամդ, էջ 48։

լու իրաւունք ալ կը ստանան, մանաւանդ Դավրէժի եւ նախիջեւանի մէջ, որոնց բնակիչները մոլի թշնամի էին քրիստոնեաներուն։ Մինչեւ իսկ զանգակատուններ կը շինեն եւ համարձակ զանգակ կը հնչեցնեն Կիրակի եւ տօնական օրերուն, գիշեր ու ցերեկ։

Առանց վախի, իրենց մեռեները ուսամբարձ, խաչով եւ աւետարանով, մոմերով ու շարականներով կը տանէին թաղելու, եւ ո՛չ ոք կը համարձակէր անոնց հակառակ կենալ կամ խանգարել։

Թարան Աթա շատ յարգուած էր բոլոր թաթար զօրագլուխներէն, մինչեւ իսկ անոր բաժին կը հանէին իրենց աւարներէն։

Թարան Աթա պարկեշտ մարդ էր, վարքով ու բարքով։ օրուան մէջ մէկ անգամ միայն՝ երեկոյեան կը ճաշէր։

Քրիստոնեաները այս ազատութիւնը կը վայելեն հայոց 690 թուականին, երբ Կիլիկիոյ մէջ կը թագաւորէր Հեթում բարեպաշտ թագաւորը, եւ սպարապետ էր իր եղբայրը՝ Սմբատ, եւ ծերունի եւ առաքինի Կոստանդի կաթողիկոսութեան ժամանակ³¹։

ԱՊԱՐԱ ԽԱՆ

Հուկաւու Խանի մահէն ետք՝ իշխանութեան գլուխ կ'անցնի իր որդին՝ Ապաղա Խան, որ 1264ին իր քեռին՝ Քուսպիլա Խանէն կը հաստատուի իր իշխանութեան մէջ։ Խմաստուն անձ էր եւ յաջողակ՝ իր ձեռնարկներուն մէջ։ Անոր իշխանութեան օրերուն, եղիստացիները տեսնելով որ հայերը ընդարձակ շրջաններու տիրած են թաթար բանակին օգնութեամբ եւ կ'ուզեն Երուսաղէմն ալ գրաւել, մեծ բանակով կը յարձակին հայերուն վրայ։

Հայոց բանակը զանազան անգամներ յաղթական կ'ելլէ այս պատերազմներուն մէջ։ Սակայն, անգամ մը, երբ սուլթանին բանակները կրկին անգամ կը յարձակին, պատերազմի ընթացքին Հեթումի երկու որդիները մեծ քաջագործութիւններ կ'ընեն, բայց Թորոս ծանր կերպով վիրաւորուելով կը մեռնի, իսկ Լեւոն գերի կը բռնուի։ Հեթում կը ստիպուի ծանր պայմաններով խաղաղութեան դաշինք կնքել եղիստացիներուն հետ, որոնց Ամիրան կը խնդրէ Հեթումէն, Լեւոնի փոխարէն, Սղուր³² անունով իր ազգականներէն մէկը՝ որ թաթարները գերի տարեր էին, եւ Հալէպի ամրոցը։

Հեթում այս առաջարկը լսելով կ'ուրախանայ, որովհետեւ հեշտ էր իրեն համար. ուստի, պատգամատարներ կը զրկէ Ապաղա Խանին՝ որ Դավրէժ կը մնար, եւ կը ներկայացնէ իր խնդրանքը։ Ապաղա Խան կը

31. Հմմտ. ԿիՌԱԿՈՍ ԳԱՆԶԱԿԵՑԻ, ամդ, էջ 150-151.

32. Հեթում Պատմիչ Սամկոլասար կը կոչէ։ Ամդ, էջ 52.

խոստանայ ազատ արձակել Սղուրը, պայմանով որ Լեւոն արքայորդին իր մօտ երթար եւ հաւատարմութեան երդում ընէր: Լեւոն կատարելով Ապաղա Խանին խնդրանքը՝ կը վերադառնայ Կիլիկիա: Հեթում մեծ ուղախութեամբ ընդառաջ կ'երթայ եւ յաղթական մուտք կը գործեն Տարսոն: Այս ուրախ լուրը առնելով՝ բոլոր իշխաններն ու եպիսկոպոսները կու գան Հեթումը չնորհաւորելու: Այս դէպքը կը պատահի 1269ին³³:

Որոշ ժամանակ ետք, Հեթում կը խմբէ բոլոր իշխանները, կաթողիկոսն ու եպիսկոպոսները եւ կը յայտարարէ որ ինք պիտի հրաժարի թագաւորութենէն, ու իր տեղ պիտի նշանակէ իր Լեւոն որդին: Լեւոն նախ յանձն չ'առներ իր հօր կենդանութեան գրաւել անոր գահը, սակայն ամէնուն խնդրանքին վրայ կը զիջի, պայմանով որ մինչեւ հօրը մահը միայն պատուանուով թագաւոր ըլլայ: Հեթում 45 տարի թագաւորելէ ետք, հրաժարելով ամէն բանէ՝ վանք կը քաշուի կրօնաւորութեամբ Մակար անունը կը ստանայ: Քիչ ժամանակ ետք կը վախճանի ու կը թաղուի Դրազարկ վանքին մէջ, 1270ին³⁴:

Լեւոն հիւանդանալու աստիճան մեծ սուգի մէջ կը մտնէ իր հօր մահուան լուրը առնելով. շրջակայ բոլոր իշխանները, Ապաղա Խանն ու Եղիպատոսի Սուլթանը իրեն ցաւակցութեան պատգամաւորներ կը զրկեն, քաջալերելով զինք գրաւել իր հօր գահը եւ ապահովելով իրենց բարեկամութիւնն ու աջակցութիւնը:

Երբ ինքզինք կը գտնէ, Տարսոնի մէջ մեծ հանդիսութիւններով թագաւոր կ'օծուի, կոչուելով Լեհին Գ. ԹԱԳԱԻՈՒ ՀԱՅՈՅ:

Լեւոն շատ կը զբաղի բարեկարգելու երկիրը. Տարսոն կը փոխադրէ մայրաքաղաքը, պալատներ կը շինէ, պետական կազմը կը զօրացնէ, նոր պաշտօնեաններ կ'անուանէ, զինուորական թոշակը կը կրկնապատկէ: Պատերազմներէն քանդուած Սիսի պարիսպները կը վերականգնէ, հիւանդանոցներ կը շինէ, վանքեր կը նորոգէ: Իր գործունէութիւնը կը տարածէ նաեւ Կիլիկիայէն դուրս՝ արեւելեան Հայաստանի մէջ, նորոգել տալով Մեծ Քար կոչուած վանքը ու շարք մը քաղաքներ, եւ բաղմացնել կու տայ նաեւ ձեռագիրներ:

Իր այս ազնիւ ու շինիչ քաղաքակրթութեամբ պաշտելի կը դառնայ իր ժողովուրդին, եւ մեծ ջանք կը թափէ բարեկամ մնալու թաթարներուն հետ եւ հեռու՝ Եղիպատացիներէն:

ՄԱՀՈՒՄԷՏ ԽԱՆ

Ապաղա Խանի մահէն ետք, իրեն կը յաջորդէ իր Տանգուտար եղբայրը, որ մանկութեան մկրտուած էր, նիկողայոս կոչուելով, սա-

33. Հմատ. ԶԱՄՉԵՍՆ, անդ, էջ 268-269:

34. Անդ, էջ 269, նաեւ ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ, անդ, էջ 52:

կայն ետքը մահմետական դարձած էր եւ Մահումէտ Խան կը կոչուէր: Ան մեծ վնասներ կը հասցնէ հայ ժողովուրդին, եկեղեցիները փակել կու տայ եւ ամէն կարելի միջոցներով՝ թաթարները մահմետական կը դարձնէ: Ան Դավթէծի բոլոր եկեղեցիները քանդել կու տայ, բացարձակօրէն արգիլելով՝ քրիստոնէութիւն քարոզել³⁵:

Մահումէտ Խան խաղաղութեան դաշնք կը կնքէ Եգիպտոսի Սուլթանին հետ, խոստանալով հալածել քրիստոնեաները:

Այս նպատակով՝ Մահումէտ Խան իր քով կը հրաւիրէ Հայոց թագաւորը եւ վրացի իշխանները, որոնք սակայն անդրադառնալով պատահելիք չարիքներուն, կ'որոշեն չհնազանդիլ անոր: Արդէն անոր եղբայրը եւ եղբօրորդին, տեսնելով Մահումէտ Խանի անօրէնութիւնները կը փութան Քուպիլա Խանի մօտ եւ կը գանգատին, ըսելով թէ ան մահմետական դարձնել կ'ուգէ բոլոր թաթարները: Քուպիլա Խան սպառնալիքներով կը հրամայէ Մահումէտ Խանին՝ որ ետ կենայ իր ծրագիրներէն եւ քրիստոնեաները չհալածէ:

Սակայն, ան կարեւորութիւն չտալով Մեծ Խանին հրամաններուն, սպաննել կու տայ իր եղբայրը, սակայն եղբօրորդին՝ Արդուն կը յաջողի փախչիլ ու կ'ապաստանի լեռներու վրայ ապահով բերդի մը մէջ: Մահումէտ Խան կը պաշարէ բերդը եւ Արդուն անձնատուր կ'ըլլայ, պայմանով որ պիտի չսպաննեն զինք: Մահումէտ Խան կը մեկնի Դավրէծ, իր սպարապետին յանձնելով Արդունը եւ հրամայելով որ սպաննէ եւ գլուխը իրեն դրկէ:

Դահիճներուն մէջ կը գտնուէր Արդունի հօր՝ Ապաղայի դաստիարակը, որ գթալով Արդունի վրայ կը սպաննէ սպարապետն ու անոր գործակիցները եւ Արդունը հրամանատար կը հոչակէ թաթարներու այդ խումբին, որոնց կէսը կամովին, կէսն ալ ակամայ կը հպատակին: Ապա Մահումէտ Խանի ետեւէն հասնելով կը բռնեն զինք ու միջակտուր կ'ընեն³⁶:

Այս ձեւով խաղաղութիւն կը տիրէ արեւելքի քրիստոնեաներուն համար:

Հ. ՄԻՔԱՅԵԼ ՎՐԴ. ՅՈՎՃԱՆՆԵՍԵԱՆ

35. Հմմատ. ՀեթոնիՄ ՊԱՏՄԻՉ, անդ, էջ 57:

36. Անդ, էջ 58: